



Ա. ՍԵՄԱ (ՏԱՍՏԱՊԵՏ ԳԵՂԱՄ ԱՅՄԱՋԵԱՆ)

ԿՌՈՒԻ ԵՐԹ

Խուլ կը շաչեմ գեճեքն հիմա մեր մատնբուն մէջ տեղագին
Որպէս փաստեր անհերքելի՛ իրաւունքին մեր մեծափառ,
Ու միազարկ մեր քայլերուն տակէն փախուստ կուտայ՝ աշխարհ,
Մինչ կը քալենք մենք վնասկաւ: յանուն վազուան յազբանակին:

Կ'արշաւենք մենք ձորերէն վար, վեր լեռներէն՝ դէպի արփին,
Մ'եր դիմակին տակ կազարգել, թռքերէնս ներս միահամուռ
Կը շնչենք հոտը վառօղին, կ'արտաշնչենք աւիւն ու հուր,
Մ'եր նայուածքներն ուզգած անշեղ արեւաշող հորիզոնին:

Որքա՛ն հեռու, որքա՛ն ոսին՝ երէկն՝ որ յուշ կը թըլի մեզ:
Կարծես այսօր, հիմա՛ եկած՝ ետեւս անցած ենք դիրքերուն,
Սակայն վազուց, անհաշուելի ժամանակէ ի վեր կարծես

Կը սպասենք մենք մեզի ծանօթ ու սիրելի դիրքերուն մէջ,
Բոլա՛ր, բոլա՛ր ոտխներուն՝ ըլլան անոնք մօտ թէ հեռուն՝
Ու կը փետտենք արեւն իրբոս չապրիմ-մեռնիմ՝ առէջ-առէջ:

Բանակի մէջ, 1939 Նոյմ.

Ա. ՍԵՄԱ